


03.05.2013

00 AUG 2010

ԱՅՀՅ.



ԵՐԿԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԻՍ
ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Խմբագիր՝ Ա. Վ. ՉՈՅՑԵԱՆ

Գ. ՏԱՐԻ, ԹԻՖ 3

1935

ՑՈՒՒԻՍ - 07.08.00

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՑԻՆ ՊԱՏԵՐԱՋՄԸ ԵՒ ՏԱՐԾՆԻ ԱՇԽԱՐՀԸ

(1914 - 1915)

I

ՈՌԻՍ - ԹՐԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱՋՄԻ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

Քսան տարի է անցեր ահարկու եւ համատարած պատերազմէն, որուն ողջակէլլը դարձուցին հայ ժողովուրդը աշխարհին զօրեղները:

Ժամանակն է քողը բարձրացնելու ահռելի դէպքերու վրայէն, մանաւանդ Տարօնի աշխարհի, որուն մասին քիչ է դրւած կամ աղաւաղւած է յաճախ:

Իբր ականատես եւ դերակատար, ըստ ամենայնի պիտի ջանամտարկայական, ճշմարիտ եւ իրական նկարագրութիւնը ժամանակի եւ դէպքերու պիտի չխուսափիմ ձաղկելու աղետալի սը խալներն ու թերութիւնները մեր ամենքիս, որովհետեւ ոչ ոք իրաւունք ունի ապագայ պատմութիւնը եղծելու:

Մինչդեռ թիւրքահայ ժողովուրդը աղդովին հերիչեւ կըսպասէր բարենորոգումներու իրականացման, քանի որ «Մարզպաններէն» Գնդ. Հօֆը արդէն իսկ իր քննական առաջին պտույտը կատարելով՝ հասած էր Հայկական Հարաւային նահանգները՝ եկեղեցիներու զանգակներու հրճւագին զօղանջներու եւ ժողովրդի անզուսպ խանդավառութիւններու ուղեկցութեամբ, իսկ միւսը՝ Վէստէնէկ կը պատրաստէր մեկնելու իր շքախումբով եւ աշխատակիցներով, օգոստոս 4-ին (1914) պայթեցաւ նախ աւստրեւսերպ, ապա համաշխարհային պատերազմը:

645

506-2901

Առաջին օրերուն հնարաւոր չէր, անշուշտ, գուշակել այդ աղէտի ծաւալը, տեւողութիւնը եւ հետեւանքները։ Առաւել եւս անկարելի կը թւէր, որ թիւրք - իթթիհատ պետութեան ղեկավարները մզւէին անոր մէջ. վերջին վեց տարիներուն երեք այնպիսի հարածներ էին կրած, (յոյն-թիւրք, թրիպոլի եւ Բալկանեան պատերազմները) որ, կը թւէր թէ ոչ տրամադրութիւն եւ ոչ ալ հնարաւորութիւն պիտի ունենային նման քայլ ընելու։

Օսմանեան Խորհրդարանը արձակուրդի մէջ էր։ Իթթիհատի կեղը. քլիւպը զարձած էր պետութեան ղեկավարութեան կեղըոն։ եւ ու զեռ մը սկսած էր հոն։

Մեղի համար կենսական էր հարկաւ օր-օրին հասկնաւ անցուդարձը, ղեկավար շրջաններու տրամադրութիւնները եւ մտադրութիւննին։

Պատրիարքարանի վարչական մարմինները ոչ նման յորարեսութիւններ պահելու եւ ոչ ալ վարադ յըներէ թափանցելու կարողութիւնը ունէին։

Օմ. Խորհրդարանի անդամները ի վիճակի էին թիւրք ղեկավար շրջանակներու հետ աւելի սերտ շփման մէջ լինելու, իսկ Դաշնակցութեան գաղտնի մեքենան որոշ հնարաւորութիւններ ունէր անոնց քլիւպներէն ներս թափանցելու։

Քաղաքական մթնոլորտը եւ տրամադրութիւնները յաճախ կը պարզէին « Cercle d'Orient » քաղաքական ակումբին մէջ, որ պետական եւ քաղաքական թիւրք ղեկավարներէ զատ, միջազգային դիւնագէտներու ժամադրավայրն էր։ Զոհրապը (եւ պ. Հայածեանը կարծեմ) իր անդամի հանգամանքով, աւելի յաճախ սկսաւ երեւալ հոն։ Գարօն եւ Վարդգէսը կապ կը պահէին նախարարներու հետ, իսկ միւս երեսփոխաններէն մէկ քանին իթթիհատի պատասխանատու անդամներուն հետ։

Այդ բոլոր տեղեկութիւնները կուգային ամփոփուիլ «Ազատամարտ»-ի խմբագրութեան ամենէն վերի յարկի սենեակին մէջ, ուր տեղաւորւած էր Դաշնակցութեան Բիւրօն։ Հոն էր, որ կը համադրուէին, հետեւութիւններ կը հանէին (ի հարկէ, եթէ հնարաւոր լինէր) ու կը որոշէին հետագայ քայլերը։

Այստեղ էր, որ գաւառներէն կըստացւէին ու կուսումնասիրւէին կարեւոր լուրերը եւ տեղեկագիրները։

Նկատելի էր, որ թիւրքերը հետզհետէ կը հակւէին գործօն դեր ստանձնելու պատերազմին մէջ։ Մէկ կողմէին Պօսնա - Հերցօգովինայի եւ Բալկանեան կորսւած հողամասերը յետ խլելու քաղցր հետանկարը, իսկ միւս կողմէ զեղեցիկ կովկասին տէր դառնալու եւ

ոռւս մղձաւանջէն պարիսպով մը ապահովւելու տրամադրութիւններ թափ կառնէին։ Այս հողի վրա անպաշտօն բանակցութիւններ եւ «սակարկութիւններ» իսկ կը կատարէին . . . :

Այդ օրերուն Հայ Յեղ. Դաշնակցութեան Տ-րդ Բնդհ. Ժողովի որոշումները (Թիւրքիսյ եւ պատերազմի մասին) ըստ Երեւայթին արդէն ծանօթ էին Թիւրք զեկավարներուն։ Նազի եւ Պեհաչտախն Շաքիրը էրզրումի մէջ այս հողի վրա բանակցած էին մեր ընկերներու հետ։ Պատգամաւոր Փաստրմաննին (Գարօ) Թալէաթը արդէն հասկցուցած էր թէ՝ դժուհ է Դաշնակցութեան կրաւորական դիրքէն՝ աւելցնելով, որ իրենք պատ են ատկէ պէտք եղած եզրակցութիւնները հանելու . . . :

Պատերովմի յայտարարութեան առաջին օրէն իսկ թէ՝ էրզրումի մէջ գտնուզ մեր կարեւոր ընկերները, թէ՝ Պօլիս՝ մենք ամէն դինով կը ճգնէինք հակազգել Թիւրքերու ածող պատերազմական տրամադրութիւններուն։ Մեղի կը ջանալին ապահովցնել թէեւ, բայց էրզրումի իրենց ասածարկը մէզի,*) անշուշտ, ոչ մէկ կասկած կը թողուր թէ Ռուսաստանի դէմ պիտի ելնեն։

Ընդհանուր յուսալքում կը տիրէր Պօլսոյ հայութեան մէջ. գտւաններէն անհանգստացնող լուրեր կուզային։ մեր ժողովուրդը բընազդօրէն կըզգար թէ ահաւոր օրեր պիտի ապրէր. ելք կը փնտընէին։ Այդ հոգերանական վիճակը աւելի եւս շեշտւեցաւ, երբ Թիւրքերը հաշւեյարդարի ենթարկեցին հայկական բարենորոգումները՝ հեռագրական հրամանով մը ետ կանչւեցաւ Գնդ. Հօֆը, իսկ Վէստէնէնկը Պօլսէն իսկ արձակեցին . . . :

Հայ Յեղ. Դաշնակցութեան Հայաստանի Բիւրօի Պօլսի հատւածը առանց սպասելու Տ-րդ Բնդհ. Ժողովի որոշումներուն եւ իր պատգամաւորներուն եւ երկիւղ կրելով, որ ճամբանները պիտի փակւին եւ այլեւս անհնար պիտի դառնայ Կովկասի հետ կապ պահել, առաջարկեց ինծի անմիջապէս Կովկասի ճամբով վերադառնալ ընտրական շրջանու՝ Վասպուրական։

Բիւրօն, այդ առթիւ ընկերներու լայն խորհրդակցութիւն մը հրաւիրեց պարզելու համար օրւան քաղաքական վիճակը եւ մանաւանդ Պօլսոյ Բիւրօի շրջանի ղեկավարութեան տեսակէտները ճըշտելու մեր եւ կովկասահայերու բռնելիք դիրքին նկատմամբ, տըրւած լինելով, որ Բնդհ. Ժողովը, նախ քան պատերազմի յայտարարութիւնը ցրւած էր եւ չէր կրցած իր դիրքը ճշգել։

*) Գործօն դեր ստանձնել կովկասի մէջ, դաւադրական կազմակերպութիւններ ստեղծելով ուստական բանակին ենեւ . . .

Այդ նիստերուն, բացի մեր կարեւոր ընկերներէն (Շահրիկեան, Խաժակ, Հրաչ, Արմէն Գարօ, Վարդգէս, Փաշայեան, Սարդիս Մինասեան, Սարգիս Բարսեղեան ևայլք) հրաւիրւած էր մասնակցելու նաեւ Զոհրապլ։ Դժբախտաբար, անհնար է ինծի այսքան տարիներէ եւ ապրումներէ վերջ վերջիշել անհատ ընկերներու տեսակէտները կացութեան եւ ինչպէս եւ օրւան դէպքերու նախատեսութեան եւ զնահատութեան կամ հետագայ մեր ընկելիքներու մասին։ Կը յիշեմ միայն մռայլ դէմքերը, մտահոգ ու սեւեռուն աչքեր եւ ահաւոր պատասխանաւութիւններու դիտակցութեան տակ կարծես կքած՝ անոնց տատանւող ճեմքը ժողովի սենեակի անկիւնէ մը միւսը։

Լաւ կը յիշեմ նաեւ, որ ընդհանուր կարծիք կար թէ թիւրքերը անպատճառ նետելու են պատերազմի քաօսին մէջ. ներքին համոզում մը ունէինք նաեւ, որ պիտի հակին գերմաններու կողմը՝ ոռուսներու հետ հաշիւնին մաքրելու համար . . . : Այս պարագային մեր առջեւը կը ցցւէր այն դաժան հարցը, թէ ինչպէ՞ս պիտի ելնենք սարսափելի երկընտրանքէն, երբ ոռուսահայերը պիտի կուէին ոռուսական բանակին մէջ եւ ընականօրէն ուրախութեամբ պիտի առաջնորդէին այդ բանակը դէպի աւետեաց երկիրը – Թիւրքահայաստանի հողերը, մինչդեռ մենք պարտաւոր էինք մասնակցիլ թիւրք բանակին ոչ միայն իր զինուոր, այլև թիւրքերը անկասկած պիտի պահանջէին մեզմէ չէղոքազնելու ոռուսահայ զինուորներու եւ մարտիկներու դործողութիւնները եւ նոյնիսկ արտակարգ ծառայութիւններ ակնկալիւր մեզմէ (ինչ որ խօսած էին արդէն իրզրումի մէջ)։

Իսկ հակառակ պարագայի՞ն - այդ ալ կըզգայինք անշուշտ ոչ այն համեմատութեամբ եւ ահաւորութեամբ ինչ որ տեղի ունեցաւ, բայց կըսպասէինք անխնայ հալածանք թիւրքահայ մարտական ուժերու եւ մտաւորականներու հանդէս։

Զոհրապն էր ամենէն յոռեսեսը եւ խօսապէս ընկճւած։

Նա կորսնցուցած էր իր սովորական աշխոյժը, խիստ մտահոգ էր ու անհանդիսաւ։ Խոր թախիծով մը համակած՝ դառնութեսմբ կը խօսէր բարենորոգումներու վերջնական վախճանին մասին. «Եթէ թիւրքիան Ռուսաստանի թշնամիներու հետ րլայ, վրէժը պիտի հանէ մեզմէ թէ այսքան տարիներու յեղափոխութեան փոխարէն եւ թէ հայ դատին համար . . .» այսպէս կը մրմնջէր նա, քովս նստած, կարծես ինքն իրեն։ Ու երբ, մանաւանդ Խաժակը, ոգեւորւած ու հաւատքով՝ Ռուսաստանի ահարկու ուժին մտաին կը խօսէր, որ կըրնար կարձ միջոցին մահացու հարւած տալ թիւրքերուն, Զոհրապը, - որ ոռուսերուն կը ճանչնար պատմութիւնէն եւ Պօլսէն միայն - պահ մը կը յափշտակւէր այդ հաւաստիքներէն, բայց Շահրիկեանը

կուգար խանգարելու անոր հոգիին անդորրութիւնը։ Մինչեւ այսօր ալ չեմ կրնար առանց իոր յուզումի, մոռնալ այդ սքանչելի հայ մարդու հոգեկան տառապանքը։

Որքան կը յիշեմ երկու տեսակէտներ կային։ ա. Ռուս-թիւրքական պատերազմի սպարագային, ոռւսները կայծակի ջախջախիչ հարւած պիտի տան թիւրքերուն։ այս պարագային կովկասի մէջ պէտք էր պատրաստ ունենալ հայ կամաւորներու գունդեր, որոնք ոռւս բանակին իրբ յառաջապահ, փութով գրաւէին Հայաստանի կարեւոր ռազմական կէտերը, թոյլ չաալով որ թիւրք-քիւրդ տարրերը վնասեն հայ ժողովրդին։*) Բացի այդ, մշակել մեր քաղաքական պահանջները եւ ներկայացնել ոռւսական իշխանութեան կաթուղիկոսին միջոցաւ։ Քաղաքական մեր բազանքներն էին։ Թիւրքահայաստանի անկախութիւնը, ոռւսական հովանաւորութեան տակ։ Միւնոյն ժամանակ Հայաստանի Բիւրօն պէտք է որ հրահանգէր գաւառի իր կազմակերպութիւններուն, դադունօրէն պատրաստելու ինքնապաշտպանութեան։ Իսկ վտանգի ըոպէին միանալու ներարշաւ հայ գունդերուն։

Այս տեսակէտը կը պաշտպանէին Խաժակը, մասսմբ Արմէն Գարօն, Սարդիսը եւ Տօքթ. Փաշայեանը

Երկրորդ տեսակէտը աւելի պահպանողական էր։ Զայն պաշտպանողները լաւատես չին այնքան ալ ոռւսական արագ յառաջաւագման նկատմամբ, տրւած ըլլալով արեւմտեան ճակատներու հաւանական խոշոր ուժերու պահանջը եւ ոռւսական կովկասեան բանակի հրամանատարական կազմի որակը։ Անոնց կարծիքով վըտանգը անխուսափելի էր թիւրքահայ ժողովրդի համար։ Թէեւ ինքնապաշտպանութեան պատրաստութեան հրահանգը պէտք էր տալ, բայց անհրաժեշտ էր նաև կովկասի մէջ, սահմաններուն մօտ, քանի մը կէտերու վրա, ոչ համախումբ պահել խոշոր միաւորներ հայ մարտիկ խումբերու, որոնք կրաւորական գերի մէջ մնային եւ ծայրայեղ պարագաններուն (ջարդ կամ թրք-պարտութիւն) միայն սահմանը անցնէին։ Վնասակար կը գտնէին ուեւէ ձեւով կամաւորական մասը կազմելու եւ ուրեմն ըստ ամենայնի ենթարկելու ոռւսական բանակին։ Այս պարագային թիւրքերը պրովոկասիոնի առիթ չունենալէ զատ, հայերու դէմ նախ քան քայլ մը ընելը աւելի երկար պիտի մտածէին սահմաններու վրա կուտակւած ուժերու պատճառով, որոնք դիւրին կերպով կրնային գաղտնի ճամբաններով ներս սահիք եւ թիւ-

*) Այս մասին կառաջարկեր ամեմիջապէս բանակցիլ ուսւ կառավարութեան են, առնել անոր համաձայնութիւնը եւ ստանալ պէտք եղած օժանդակութիւնը։

կունքէն ու կողերէն անհանգստացնելով թիւրքական գունդերը, անիշխանութիւն ստեղծել ներսը և ահաբեկել քրդական աւազակային տարրերը։ Այս մասին երկրորդ տեսակէտ պաշտպանողները կը կարծէին, որ այժմէն պէտք է նախպեռւշացնել թիւրք զեկավարները, յատնելով թէ սահմանի միւս կողմը գտնւող հայերը իրենց տեղերէն չպիտի շարժին, եթէ ներս գտնւող ժողովրդին ֆիզիքական վտանգ չսպառնայ։ Այս տեսակէտին կը յարէին Ս. Մինասեանը, Հրաչյանը, Վարդգէսը, Շահրիկեանը և աւելի ուշ Զոհրապը։

Երկու իրարմէ տարբերւող տեսակէտները անհաշտելի մնացին։ որոշեցաւ կեդր։ Կոմիտէներու քննութեան ենթարկել ու միեւնոյն ժամանակ երկու տեսակէտները առանձինն իմ միջոցաւ հաղորդել Արեւելեան Բիւրօփին (Կովկաս), սպասելով Ընդհանուր ժողովի պատգամաւորներու վերաբարձին որպէսզի ի հարկին վերաքննութեան ենթարկէին։

Մինչ այդ, բոլորը համաձայն էին, սակայն, որ Թիւրքիոյ հայութիւնը պարկեցաօրէն կատարէ իր քաղաքացիական պարտականութիւնները եւ կը պահանջւած զոհողութիւնները (զինուրագրութեան, արտակարգ հարկերու եւայլն)։

Օգոստոս 14-ին պիտի մեկնէր խտալական վերջին նաւը գէպի Բաթում։ ըսին թէ այսուհետեւ պիտի զարդի յարաբերութիւնը։ այս առիթը եթէ փախցնէի, ուրեմն այլիւս չէ կընար տեղէս շարժիլ։

Այդ ատեն Մեծ Կղզի կը բնակէի։ Մեկնելուս նախորդ օրը Արմէն Գարօն, Վարդգէսը եւ ես իրիկունը միասին պիտի անցնէինք։ Զոհրապն ալ հրաւիրեցինք եւ միատեղ նաւ առինք կղզի երթալու։ Նաւին վերը, անկիւն մը քաշւած էինք։ Զոհրապը խոհուն ու տըխուր, հայեացքը ծովի բացերուն, զղային տենդով մը իր ընչացքին հետ կը խաղար։ ճամբու ամբողջ տեսողութեանը խիստ սակաւ կը խօսէր։ Մօտեցած էինք կղզիին, երբ արցունքով լեցուն աչքերը ուղղեց ինձի եւ յուղւած ըսաւ - «վաղը կը մեկնիս, ուրեմն ... լաւ է ու ազնիւ երթալ ժողովրդին քով ծանր օրերուն։ Յեղափոխութիւնը եթէ ուրիշ արժանիք իսկ չունենայ, բաւ է որ իր անդամները այսպէս կը գաստիարակէ - գիտնալ անձը տալ ժողովրդին։ Գրէ՛ եթէ բանի մը պէտքը ունենաս... ասոնք մեր գլխուն բան մը պիտի բերեն, գիտցած եղիր... դժբախտ եմ ես, որ չեմ կընար հետեւիլ ձեզի...»։

Իմ տարաբախտ բարեկամո, ինչպէ՞ս քո զգայուն հոգիք, որ այնքան լաւ կը ճանչնար շրջապատին մարդակերպ բորենիները, չկրցաւ նախազգալ թէ քանի մը ամիս վերջը պիտի տանէն քեզի փշելու

գանկդ Հայաստանի սեմին վրա . . . :

Մեր նաւը Վոսփորի բերանէն առաջ հարցւեցաւ պղտիկ նաւէ մը . ըստն թէ՝ թօրփիլներ զետեղւած էին :

Մամոնէն քիչ մը հեռացած, ծովային թառթառի մը հանդիպեցանք: Մեղմէ քանի մը քիլոմէթր հեռուն, յանկարծ, փրփուրներու հսկայ շեղակոյտեր, ապա ջուրը հսկայ շատրւանի մը պէս վեր ելաւ, այդ ատեն երկինքէն սեւ սիւն մը իջաւ, հասաւ բարձրացող ջուրին եւ ծարւած վիշապի մը պէս սկսաւ ծծել անյագ. սիւնը ծովին մինչեւ երկինք երկարած էր: Այս տեսարանը տեւեց 8 - 10 վայրկեան, երբ յանկարծ, սարսափէլի պայթիւնով մը ջրային սիւնը փշրւեցաւ, ամպը դէպի վեր ելաւ եւ վիթխարի ջրային անդունդ մը բացւեցաւ, որ կեռար կատաղօրէն, մինչեւ որ աստիճանաբար լեցւեցաւ ու խաղաղեց . . . : Ճամբորդները չարագուշակ նշան մը կը համարէին այդ երեւոյթը. թէեւ ոչ սնապաշտ, բայց ես ալ բնապդօրէն ենթարկւեցայ՝ սիրտս ճմբեցաւ:

Երրորդ օրը արշալոյսին արդէն Տրապիզոնի առջեւն էինք: Ոչ մէկ արդելք կար դուրս գալու: Անմիջապէս մակոյի մը առի եւ քարափը ելայ: Երեւի Պօլսէն հեռագրած էին, որովհետեւ ելած-չելած, մեր վաղեմի ամենի զինւոր Սւետիսը եւ տեղական ընկերներ ելան առաջս:

Անհրաժեշտ էր գիտնալ թէ Ընդհանուր Ժողովի պատգամաւորներէն ոեւէ մէկը վերապարձա՞ծ էր, հոն էի՞ն արդեօք: Ըսի՞ն թէ՝ օր մը առաջ Պօլս էին մեկնած Ակնունին եւ Զարդարեանը. շատ ցաւեցայ:

Տրապիզոնի մէջ կեռնքը խաղաղ էր. մարդիկ երեկ միտքերէն ալ չէին անցնէր մօտալուս պատերազմը: Հոն վերջին անդամ տեսայմեր ապարախտ ընկերներէն Սեղբակ Եսայեանը եւ Վանեցի վաղեմի ընկերներէն Միհրան Արարքցեանը, որ պղտիկ խանութ մը ունէր եւ մտագիր էր Վան վերագանալ, ու Արմենակ Թոխմախեանը, որ ճաշարան մը բացած էր: Խե՞զմ տղաք, որոնք ժամանակ չունեցան ապաստանիւ Վանի իրենց քաջարի ընկերներուն քովը:

Եռ ու զեռ էր Թիֆլիզի մէջ: Ռուս-թրքական պատերազմը անխուսափելի կը նկատէին. ժողովրդական հաւաքոյթներ տեղի կունենային, որոնց մէջ յաճախ անյայտ մարդիկ ամբիոն կը բարձրանային՝ հրահրելով ամբոխի տրամադրութիւնները: Խաչակրաց արշաւանքի նման բան մը էր որ կը պատրաստէր: Միւս կողմէ թիւրքահայ եւ կովկասահայ երիտասարդութիւնը Դաշնակցութեան գուռները ափ էին առեր. կը պահանջէին հրապարակ ելնել եւ ձեռք առնել կամաւորական գունդեր կազմելու գործը: Անոնցմէ ամենէն

գործօնը Համազասպն էր, որ նոր էր եկած Ընդհ. Ժողովէն եւ իրեն յատուկ ոգեւորութեամբ ու թափով, կը պահանջէր ստանձնել կամաւորական շարժման ղեկավարութիւնը: Կը հետեւցնէի ուրեմն որ Կովկասի մէջ ապրող հայութեան համար կամաւորական գունդերով կռւին մասնակցիլ անառարկելի էր եւ բնական. հազիւ առիթը եկած կը նկատէին թիւրքէն վրէժ հանելու եւ մանաւանդ մեր հողերը խլելու . . . :

Այսպէս էր ընդհանուր արամադրութիւնը որ հետզհետէ կը վարակէր նաեւ հայ վերին խաւերը: Կը խօսէին Պետերբուրգ պատգամաւորութիւն մը Պակելու մասին, որ առաջադրէր մեր քաղաքական պահանջները. Պետական Դումայի անդամ Մ. Պաղաջանեանը հոն այդ ուղղութեամբ կաշվատէր, կարծեմ:

Գալով մեր շրջաններուն՝ Դաշնակցութեան ղեկավարութեան, ես գտայ զանոնք տատանող եւ անհանդիստ արամադրութիւններու մէջ: Ընդհանուր Ժողովէն պատգամաւորներ եկած էին արդէն. զեկուցումէն գիտէին ուրեմն Ընդհ. Ժողովի որոշումները եւ իթթիհատի առաջարկները: Միեւնոյն ժամանակ, ամէն կողմէ բարոյական ճնշում գործ կը դրէր՝ դրական կերպով վճռելու կամաւորական գունդերու խնդիրը եւ ստանձնել կազմակերպութեան ղեկավարութիւնը: Եթէ չեմ սխալիր, նոյնիսկ արդէն հեռագով կանչըւած էր ապագայ վարիչներէն Անդրանիկը:

Այսպէս էր մթնոլորտը երբ Թիֆլիզ հասայ, ուր շարք մը խիստ կարեւոր նիստեր ունեցանք կուսակցական ղեկավարութեան լայն շրջանի մը հետ:

Որոշ կը յիշեմ միայն Տօքթ. Զավրիէվի քրոջ տան մէջ տեղի ունեցած ժողովները: Խաչ. Կարճիկեանը կը նախագահէր նիստին: Որքա՛ն փոխած, հասունցած տեսայ այդ մարդը. Խստադէմ, ինքնամփոփ, մեթոդիկ եւ տրամաբանող. Նկատելի էր, որ կը վայելէր հեղինակութիւն նոյնիսկ աւելի հին ընկերներու մէջ: Ընկերներէն, որոնք ներկայ էին մեր ժողովներուն, կը յիշեմ Աւ. Շահխաթունեանը, Բագր. Թօփչեանը, Կորիւնը, Զավրիէվը, Արշ. Թադէսսեանը, Տօքթ. Տէր-Դաւթեանը: Իմ զեկուցումը Հայաստանի Բիւրօի Պօլոսյ հատածի տեսակէտներու մասին, քննուցաւ երկար, խոր լրջութեամբ եւ բազմակողմանի: Ինձ համար սակայն պարզ էր արդէն, որ Թիֆլիզի ընկերներու մէջ կը գերակշռէր ուսւ բանակին սկիզբէն իսկ կամաւորական գունդերով մասնակցելու տեսակէտը. Ժողովրդական խաւերու խանդակառ ցոյցերը եւ միտինգները, մեր շարքերուն եւ մարտական տարրերու յամառ պահանջները ազդած էին անոնց վրա. կը խորհէին որ կարելի չէր տարերային այդ բու-

ուըն շարժումը եւ շարքերու տրամադրութիւնները թողուլ ճակատագըրին, նա կընար վնասակար հուներու մէջ մտնել կամ գործիք դառնալ ուսու հրամանատարութեան: Կը մշակէին կարգ մը պայմաններ կազմւելիք գունդերու մասին եւ պահանջներ (գունդերու հրամանատարական կազմի իրաւասութիւններու, Ազգային Բիւրօին ենթարկելուն, թիւրքահայ ժողովրդի կանխակալ պաշտպանութեան): Ի նկատի ունէին նաեւ թիւրքահայատանի ազատագրման խնդիրը, կայսրը հանդիսաւորապէս պէտք է յայտարարէր իր խոստումը այդ մասին. Ճօքթ. Զավրիէվ այդ նպատակով Պետերբուրգ պիտի մեկնէր:

Խօսակցութիւններէն եւ վիճաբանութեան ընթացքէն տեղեկացայ, որ թիֆլիզի մէջ բոլոր հոսանքներէ կազմւած է Ազգային Բիւրօ (կարծեմ առանց սոց-դէմոկրատաներու) եւ որ մերոնք կամաւորական գործի կազմակերպումը եւ ղեկավարութիւնը անոր կուզեն թողուլ: Ի նկատի ունէին արդէն գունդերու հրամանատարները եւ հրաւիրած էին զանոնք:

Ես կողմնակից էի Պօլսոյ ընկերներու երկրորդ տեսակէտին - պատրաստի ուժեր ունենալ. չկապւիլ ոռւսական բանակին, մնալ կրաւորական դիրքի մէջ եւ ծայրայել կամ նպաստաւոր վայրկեաններուն ուժերը ի յայտ բերելու: Երկարօրէն խօսեցանք ու վիճեցինք այս հարցին շուրջ: Թիֆլիզի ընկերները արդէն բաւականաշափ իրաւած էին գործոն մասնակցութեան մէջ, համոզելու համար իմ կամ Պօլսոյ ընկերներէ ոմանց բերած փաստերէն:

Անսահման հաւատ եւ ոգեւորութիւն կը տիրէր կովկասահայութեան բոլոր խաւերուն մէջ. հաւատ ոռւսական ուժերու նկատմամբ, հաւատ որ, վերջապէս, հայութիւնը պիտի հասնի իր լուսաւոր հանդրանին եւ վստահութիւն, որ ոռւս բանակը ըստ ամենայնի ու անվերապահ պիտի քաջալերէ ու օժանդակէ հայ կամաւորական դունդերուն:

Երթալով կաւելնային ոռւս-թրքական պատերազմի հաւանականութիւնները: Պէտք էր շտապել. սահմանները կրնային գոցւիլ:

Ուղղակի իզգիր անցայ: Ըսին թէ Դրօին Պայազիդ կը հանդիպիմ: Իզգիրէն մեկնելուն նախորդ իրիկունը քովս եկան Պաշկալէի հրէայ հարուստ վաճառականներէն երկու եղբայրները, որոնք Վան պիտի վերադառնային - Կովկասէն, բայց շատ կը վախնային ճամրաներէն. ըստ երեւոյթին բաւական դրամ ունէին քովերնին. ինդրեցին ընկերանալ ինձ. իմ մէպուսի հանդամանքին կապատանէին:

Չընկիլի բարձունքին, որ սահմանագլուխն էր, ոռւս սահմանապահ զօրքէն 8-10 հոգի (որոնց երկուքը հայ էին) անցած էին սահ-

մանագծէն ու հաւաքւած խոշոր ժայռի մը ստերին մէջ, մտերմօրէն կը շաղակրատէին թիւրք զինուրներուն հետ...:

Հետեւեալ իրկունը արդէն Պայազիտ էինք: Դրօին հանդիպեցայ միայարկ տան պզտիկ սենեակի մը մէջ. իր քովն էր Եգորը (յետագային Կարճիկեանի սպաննողը): Դրօն ճանչցած էր եւ շատ ժողովրդականացած քիւրդերու մէջ «Սուրէն էֆէնդի» անունով: Վաճառականութեամբ կը զբաղէր-որքան կը յիշեմ Կովկասէն շաքար եւայլըն կը ներմուծէր, փոխարէն ոչխար եւ հում բերք արտահանելով: Դրօն պատմեց որ քիւրդ համիտիէներու մէջ լիբրում կը նշմարէ. անոնց մեծերը վերջին օրերը Պայազիտ լեցւած են: Ըստ թէ ինքն ալ Կարծես հսկողութեան տակ կը գտնւի. բաներ մը կը գտանան իր շուրջը. կը նախընտրէ վերադառնալ եւ վստահ է որ պատերազմը պիտի պայմի. այդ ատենէն նա կը խորհէր արդէն կազմելու զօրեղ կամաւորական գունդ մը: Դեռ ես Վան չհասած, լուր առի որ արդէն մեկնած է Պայազիտէն: Հեռատես էր վարւած, որովհետեւ, երբ Բերկրի մէջ հանդիպեցայ Հայտարանցի պետերէն Մէհմէտ Սատըղ՝ մեր վաղեմի եւ հաւատարիմ բարեկամին, ըստ թէ Կառավարութիւնը գաղտնի հրահանդ է տուած դաւադրօրէն սպաննելու «Սուրէն էֆէնդին»: Բայց նա գիշերը անյետացեր է: Մէհմէտ Բէգը պատմեց նաեւ թէ իր աշխրէթն ալ (համիտիէ) հրաման է ըստացեր պատրաստ լինելու. Պայազիտ է հրաւիրւած, բայց ինքը տըրամագիր չէ երթալ, թերեւս որդին դրկէ. ապա Եւրոպական պատերազմի մասին ինձմէ տեղեկութիւններ առնելէ վերջը, գլուխը տիխրօրէն թափ տալով՝ աւելցուց. «Գէշ հոտ կուգայ այս բոլորէն. Ժամանակին երբ քեզի կըսէի թէ այս շուն - անհաւատ ոօմերուն (թիւրք) Վատահանութիւն պէտք չէ ընել, դուն կը հաւատայիր. մեր տղէտ ու յիմար քրդութեան մէջ ալ միութիւն չկայ, որ հայերու հետ միանանք եւ գալիք խառն օրերուն՝ մեր գործը կարգի գնենք... Աստած մեզի օգնութեան հասնի»:

Երբ Պայազիտ էի, իբր պաշտօնական մարդ, այցելեցի գայմագամին. շատ պաղ ընդունելութիւն մը ըրաւ. գիտէր որ Դրօիթ քով եմ իջած ու նենդ արտայայտութեամբ մը հարցուց, թէ շատոնց է որ կը ճանչնայի «Սուրէն էֆէնդին». ըսի թէ Կովկասի յայտնի առեւտրականներէն է եւ օգտակար կրնայ լինել այս ըլջաններուն. «Այո, - պատասխանեց նա քմծիծաղով մը - վաճառական ըլլալու համար, դեռ շատ ջահիլ է».- «Եթէ երիտասարդ մը կրնայ գայմագամ լինել, դժւար չէ վաճառական գառնալ», պատասխանեցի ևս կատակով, առանց, ի հարկէ, իր ակնարկը հասկնալ ցոյց տալու:

Կանցնէի հայաբնակ դիւղերէ, հանդիպելով իմ վաղեմի բարե-

կամներու երկվողութայց անսահման յուսալի հայեացքներուն։ Ինձմէ կըսպասէին լսելու «աւետիսը» - Հայաստանի մօտակայ ազատութիւնը . . . : Հայ ժողովուրդը խիստ նուրբ զգայնութիւն ունի եւ բընազդ։ Վստահ էր, որ ուսւները պիտի արշաւէին գէպի թիւրքահայաստան։ Ամենքի կարծիքով Դաշնակցութեան եւ Կաթուղիկոսի ընորհիւ է, որ ուսւ կառավարութիւնը այդ քայլը պիտի առնէր, յատկապէս «Հայութիւնը ազատելու անօրէններու լուծէն», ու հառաջով մը կը բացականչէին «Աստւած ինոր թուրը հատու անի . . .»։ Նոյնն էր մթնոլորտաը նաեւ Վանի մէջ։ Քաղաքի ժողովուրդը անշուշտ աւելի զուսպ էր, զգուշանալով գրպիտ պատճառել թրքական թաղերուն կամ կառավարական շրջանակներուն։ Թիւրք ժողովուրդը խիստ մտահոգ էր ու սմբած։

Վուամեանը մինակ էր իր բնակարանին մէջ։ Հրաւիրեց իրեն հետ ապրելու։ Ռուսական նախկին հիւպատոսարանին գրեթէ կից, Գայլեանի տունն էր, կոկիկ երկու սենեակով եւ սրահով։ Այդ տեսն Վան կը գտնէին նաեւ Քաջազնունին (որ Վասպուրականը վերէն վար ճամբորգած եւ լուսանկար ապակիներու մեծ պաշար էր հաւագած), դաշնակցական Խէջոն եւ Գալուստ Ալոյեանը, որ կարծեմ Դրօի առեւտրական ընկերն էր Արճէշի շրջանում։ Հոն էին, ի հարկէ, Արամը, Խշանը եւ Բուլգարացի Գրիգորը։

Այլ էր արամազդրութիւնը մեր շարքային երիտասարդութեան եւ տարբեր՝ Վասպուրականի կուսակցական ղեկավարներու։

Կրնամ վստահօրէն ըսել, թէ Վասպուրականի երիտասարդութիւնը (առանց կուսակցական խորութեան) բացարձակ հակառակ էր թրքական բանակին մէջ ծառայելու. ամէն զինով կը խուսաբէր։ մասնաւորապէս այս շրջանին, երբ ահագին քաղաքական ակնկալիքներ կային, երբ իրենց հայրենիքին ծառայելու ըոպէն հասած էր և բարեկամ վիթխարի ոյժ մը կը պատրաստէր ճզմել թիւրքերուն, յիմարութիւն էր զինուր երթալ։ Այդտեղ եւս զօրեղ բարոյական ճնշման տակ էր Վասպուրականի Դաշնակցութեան ղեկավարութիւնը։

Առաջին այս տպաւորութիւնը ստացայ, երբ շփման մէջ մտայ զիս այցելող եւ մեր պատրաստած նոր սերունդին հետ։

Բայց անհրաժեշտ էր ընկերներուս փութով ծանօթացնել Կովկասի մէջ տիրող տրամադրութիւններուն եւ ճեռնարկներուն քանի գեռ - կը կարծէի - ուշ չէր։

Քաջազնունին եւ Խէջոն կը պատրաստէին Կովկաս վերադառնալ, ուրեմն պատեհութիւն էր անոնց միջոցով Վասպուրականի վի-

ճակն ու զեկավարութեան տեսակէտները հաղորդել Արեւելեան Բիւրոյին. շըջան մըն էր, որուն կարծիքները եւ որոշումները էական նշանակութիւն ունեին:

Իմ զեկուցումը՝ Պօլսոյ եւ Թիֆլիզի կուսակցական բարձրագոյն մարմիններու վերաբերմունքի եւ տրամադրութիւններու մասին, խիստ ճնշող տպաւորութիւն թողուց ընկերներուս վրա: Ամենէն շատ ազդւած էին Արամը եւ Քաջազնունին: Անոնք թիւրքահայ ժողովը դին համար կորստարեր կը համարէին կամաւորական գունդերու կազմութիւնը եւ մանաւանդ գործօն մասնակցութիւնը եւ ենթարկումը ուուսական բանակին: Դաշնակցական Խէջօն ճիշտ անոնց հակառակ, ուսերը հրճաւանքէն վեր - վեր կը նետէր, աչքով արագ արրջաններ կընէր առաստաղէն դէպի շրջապատը, ու որովհետեւ անոր լեզուն անզօր էր համոզելու իրմէ զօրաւորներուն, բացազանչութիւններ կարձակէր եւ կից կուտար՝ «ինչպէ՞ս կարելի է...խելքի բա՞ն է այս առիթը ձեռքից թողնելու. նորից միամիտ ենք մնալու... եթէ չխառնւենք, կարծում էք թիւրքերը մեզ հանդի՞ստ պիտի թողնեն...»: մէկ խօսքով, ամենալայն չափով մասնակցելու կողմնակից էր: Վռամեանը, իշխանը, Գալուստ Ալոյեանը եւ Բուլգ. Գրիգորը աւելի շուտ կը միանային Պօլսոյ ընկերներու երկրորդ տեսակէտին - պատրաստել ուժեր, բայց գործածել խիստ անհրաժեշտ պարագաներուն միայն. այժմէն ուուսական բանակին հետ չկապւիլ ու յանձնառութեան տակ չմտնել: Ուրեմն Վասպուրականը դէմ էր կամաւորական գունդերու պաշտօնական կազմութեան՝ ենթակայ ուուսական սպայակոյտին: Այսպէս ալ հրահանդ տրւեցաւ Քաջազնունիին. Խէջօն մնաց իր տեսակէտին վրա եւ յանձն չառաւ պատւիրակի դերը: Քանի մը օրէն անոնք մեկնեցան:

Վասպուրականը մնկասկած կազմակերպական տեսակէտէն, յեղափոխական կուսակցութիւններու եւ մասնաւորապէս Դաշնակցութեան զօրեղ միջնաբերդն էր: Ժողովուրդը եւ մասնաւորապէս երիտասարդութիւնը լեցւած էր գլխաւորապէս Դաշնակցութեան մէջ: Գիւղերու կազմակերպութիւնները զանգւածային էին, անոնց մարտունակ տարրերէն ստեղծւած էին ինքնապաշտպանութեան կարգապահ զօրեղ խումբեր - որոնք կապւած էին իրար՝ գաւառական կեղրոնէ մը կառավարւելով, իսկ վերջինս ուղղակի կեդր. Կոմիտէին:

Չեմ հանդիպած երբեք եւ ոչ մէկ տեղ հայ ժողովրդական հատւածներու, որոնք իրապէս այլքան հաւատարմօրէն սնւած լինէին Դաշնակցութեան աւիչէն: Տարօնի հայութիւնը նոյնպէս անցեալ մը ունէր, բայց երկրին պայմանները եւ անոնց խառնւածքը այդ ժողովրդէն պատրաստած էր մոլեպանդ հայեր, ազգասէրներ, իսկ

Վասպուրականի ժողովուրդը ոչ այնքան մոլեռանդ ազգասէրներ, որքան դիտակից դաշնակցականներ էին: Թերեւս այս երեւոյթը կարելի է վերադրել ժողովրդի կրթական մակարդակին, կովկասեան հայութեան մերձաւորութեան եւ դաշնակցական մտաւորականութեան հետ աւելի բաճախ եւ երկարատեւ շփման. կը դժւարանաւ ըսել:

Յենւած նման դանդւածի մը վրա, Դաշնակցութեան դեկավարները ամուր կրտային ինքզինքին: Կառավարութիւնն եւս անգիտակ չէր ատոր: Ա.դ. էր պատճառը, որ Վանի կուսակալ Թահսին պէյը յարատեւ չփման մէջ էր դաշնակցական ղեկավար ընկերներու հետ: Երիտասարդ էր Թահսինը, կերթ, խելացի եւ յարաբերական միտքով, անկեղծ իր վերաբերմունքին մէջ: Կը թւէր թէ մոլեռանդ իթթիհատականներէն չէր. չէր սիրէր բուռն միջոցներ եւ կը ձգտէր մեզ հետ ստեղծել միջին համբաներ, խուսափելու համար վտանգաւոր բախումներէ:

Արդէն իսկ զինւորակոչութիւն յայտարարւած էր: Հայերը կը խուսափէին. դաւառները եւ մասնաւորապէս կարճկանի չը ջանանք հանդիսաւ չէր. թիւրք սոտիկանները քիւրդ բէդերու հետ դաւադըրութիւններ կը լորէին Դաշնակցութեան մարտիկներու դէմ, եւ ընդհարումներ իսկ պատահեցան:

Թահսինը կը ինդրէր փոխադարձ համաձայնութեամբ կարգադրել նորակոչներու հարցը եւ տեղի ունեցող դէպքերը չթողուլ որ մեծ ծաւալ ստանան:

Իրը մէպուսներէն մէկը, Վոամեանը մեկնեցաւ Ոստան եւ տեղի գայրմագամի հետ (Շիւքրի - մոլեռանդ եւ կրթւած իթթիհատական մը) կարճկան անցաւ տեղին վրա քննութիւն բանալու:

Սակայն Վանի իթթիհատական քիւրպը շատ աւելի ուժեղ էր եւ աղղեցիկ քան Վանի իշխանութիւնը: Քիւրպը կը վարէին Վանի լոթի թիւրքերէն մէկերկուքը, գնդապետ Զաֆէր Թայրարը, վանեցի սպա Վէֆիկը, Քիւչիսկ Քեաղիմը եւայլն (Հետագային Տարօնի հայութիւնը ջարդադադար «Գասապ թափուրի» հրամանատարը): Աննշմարելի կերպով բացասական մեծ գեր կը կատարէր նաև հուտուտ ժանդարմաքումանապահ. ժանդարմական գնդի պետը) սպա Քեաղիմը (ինկիւրիի «աղդ. ժողովի» նախկին նախադահը եւ այժմեան «աղդ. պաշտպանութեան» գործափառը), ծայրայեղօրէն հայտեաց, դաժան իր պարտականութիւններու եւ պահանջներու մէջ:

Շատ յաճախ Թահսինը կացցելքը Վոամեանի բնակարանը, ուր ժողովուած կը դիմէինք, մեղմէ զատ իշխանն ու Արամը:

Վոամեանն էր, գըեթէ միշտ, խօսակցութիւն վարողը. անան-

կաշկանդ ու անվերապահ էր իր միտքերու արտայայտութեան մէջ, անշուշտ, դեր կը կատարէր նաև իր մէպուսի անկախ հանգամանքը. խիստ էր քննադատութիւններու մէջ, գիտէր որսալ դիմացինի տրամադրութիւնները եւ օդտագործել զայն. առաջնակարգ բանադրնաց էր. գիտէր պնդել կամ ի հարկին իր դիջումները արժեցընել: Վայրին յարգանք ունէր անոր հանդէպ իր խիստ աղնիւ մարդու, բայց անդորձնական եւ միջավայրի պայմաններուն անծանօթ մէկը կը համարէր:

Արամի հետ մտերմօրէն կը խօսէին. կը քաշւէին անոր պոռթկումներէն. իր տեսակէտներու պաշտպանութեան մէջ թափ մը, մուեգին չեշտ մը կը դնէր, որ կաղդէր դիմացինին. բայց չատ անդամթիւրքերը շահագործած են անոր վայրկեանի բռնկումները եւ ըրածքայլերը, «թօվաֆ ատամ տըր»— կըսէին անոր մասին. «սիրտ ունեցող մարդ է»:

Իշխանը դրեթէ չէր խօսէր մեր բանակցութիւններու ընթացքին, կամ դէմքի գծերով եւ աչքերու արտայայտութեամբ կը մասնակցէր աւելի շուտ: Մէկ կողմը նստած, ջղայնօրէն մատր քիթին մէջ կը կոխէր ուժգին կամ մազերու հետ կը խաղար և իսկ երրնկատէր նենդութիւն մը, կեղծիք մը, դաւ մը, քիչ մը արխմով յեցւած աչքերը փայլ կըստանային, սեւ կոպիճները արագ կը դառնային եւ բերանը հեգնական սպառնող ժայիտով մը կը ծուէր: Խիստ կասկածամիտ էր իր բարեկամութիւններուն մէջ: Թիւրքերը, որոնց յաճախ հանդիպած էինք, կը հասկնային իշխանի այդ դէմքի խաղերը եւ աւելի դգոյշ կը դառնային:

Իշխանը մուտք ունէր թիւրքական քիթւանները. միակ մարդն էր մեր մէջ, որ գիտէր, պաշտօնականէ դուրս, կապ պահել բոյոր խաւերու հետ, մէջը յիներով եւրոպացիներ: Կը վայելէր յանդուզն եւ անվախ մարդու համբաւ. իր բարեկամութիւնը կը փնտուէր:

Վասի զինւորական հիմնարկութիւնները այդ օրերուն (սեպտեմբեր) մէծ եռուղենի մէջ էին. առանց ոռուս-թրքական պատերազմի յայտարարութեան, ոչ միայն զինւորական համախմբումներ կը կատարէին, այլև առարումներ գունդերու դէպի սահմանագլուխ:

Օր մը թահսին պէյէն Վոտոմեանը եւ ես, իր մէպուսներ, Հրաբուէր ստացանք ներկայ գտնւելու զօրանցքի մը գունդերու, որոնք ոռուսական սահման կը մէկնէին: Տերդի արեւելակողմը, Աւանց գիւղի ճանապարհին վրա, Հաւաքւած էին կառավարական եւ զինւորական բարձր աստիճանաւորներ շրջապատւած հայ եւ թիւրք ահագին բազմութեամբ: Թահսինը հրաւիրեց մեզ իր քով, ուր կանգնած էին

արդէն թիւրք մէպուս Միւնիրը եւ հիւսլատոսները։ Զօրքերու խումբերը զինուրական նւագախմբի հնչիւններուն հետ կը քայէին մեր առջեւէն։

Իթթիհատի կարեւոր անդամներէն Զաֆէր Թայարն էր հրամանատար մէկնող խումբին։ Նստած ձերմակ ձի մը վրա, սուրը մերկացուցած, հերոսի մը պէս կուրծքը դուրս ցցած, հպարտ մեզի բարեւց ու անցաւ։ Վէֆիկն ալ զօրարաժիններէն մէկը կը վարէր։ Զաֆէր Թայարին կը հետեւէր Ուստանի յայտնի շէյխ Սայիտը՝ երեսը քողով մը ծածկած եւ շրջապատւած փաթթոցաւորներով եւ քիւրդերով։

Երբ տուն վերադարձանք, դտանք հոն Զաֆէր Թայարի այցելումը, որուն վրա կարդացինք իր անունը եւ նոր պաշտօնը, ապա անկիւնին քով մեծ տառերով «Թիֆլիդ» . . . ։ Վանէն ելած էր վստահօրէն Թիֆլիդ հասնելու մտադրութեամբ։

Սեպտեմբերի վերջերն էին։ Մեր դժբախտ ընկեր Գալուստ Ալոյեանը պիտի մէկնէր Կովկաս։ Նա ականատես եղած էր վերջին անցուղաճերուն։ մօտէն տեղեակ էր րնդհանուր տրամադրութիւններուն եւ թիւրքերու պատրաստութիւններուն։ Իր մէկներու նախորդ օրի դէպի Թօփրաք Գալէ որսի ելանք իրեն, Վուամեանին եւ իշխանին հետ։ կաքաններ եւ նապաստակ մը րերինք, վերջինը իրը ճամրու պաշար պատրաստեցաւ։ հետեւեալ օրը մեր առաջնորդներուն հետ հետացաւ Վանէն։

Քանի մը օրէն հասաւ մեզի անոր դաւադրօրէն սպանութեան գոյժը Պայադիտի մէջ։ Իթթիհատականները միջոցներ ձեռք առած էին ներսի դադտնիքները դուրս չհանելու դէմ։ կը կարծէին թէ Ալոյեանը խիստ կարեւոր դադտնիքներ ու հրահանդներ կը տանի իր հետ . . . ։ Պէհաէտափին Շաքիրի օրագրէն կը պարզէի այժմ, որ իթթիհատը դեռ Սեպտեմբերի սկիզբէն որոշած էր ոչնչացնել հայդեկավարները։

Օրէ օր պատերազմի յայտարարութեան կրսպատէր։ Տենդու կերպով հապճէպ ժողովւած զօրքը սահմաններ կը դրկւէին։ Համեմիէնները զունդերով սկսան երեւի Վալիի սէրայի առջեւ։ Թահօինը աւելի ու աւելի ջղային ու պահանջկոտ կը դառնար։ Հայ երիտասարդութիւնը արամագիր չէր բնդ առաջ երթայրու զօրակոչին։ իսկ բոնի միջոցները անզօր էին հարկադրելու անոնց։ Կառավարական շրջանները իրենց վերաբերմունքը փոխած էին հայերու հանդէպ։ Զերբարայած էին հնչակեան տեղական երեք աչքի ինկած շատ խոստմանալի երիտասարդներ, Աօլաքեանը, Բրուտեանը եւ Ասօն։ մեր միջամտութեան վալին կը պատասխանէր թէ հրամանը Պօլոէն է եւ

թէ հնչակները Ռումանիոյ մէջ գաղտնի ժողովներ են ունեցեր ոչ-ժիմին դէմ գործելու համար . . . : Ազօտ լուրեր կուգային արդէն կովկասէն կամաւորներու աղմկալի հաւաքոյթներու եւ կազմակերպութեան մասին : Անդրանիկի անունը արդէն կը լսէինք թիւրքերու բերնէն, որ իբր թէ եկած է Պարսկաստան : Իթթիհատի քիւրպը խորհրդաւոր եւ տեւական ժողովներ տեղի կունենային . լուր կը շրջէր, որ հայերը կը դիմւին եւ պիտի թիկունքէն զարնեն . . . :

Դէտք էր զրութիւնը փրկել : Դաշնակցութեան ղեկավարութիւնը կը խորհէր քիչ թւով զինուրացուներ տալ եւ բոլորովին դասաւիք չլինել : Խակ երիտասարդութեան որոշ մէկ մասը տրամադիր էր բանակին մէջ մտնելու, պայմանով որ դէնք արւի իրենց եւ ոչ թէ զրկւին «ամալիա» կոչւած գունդեր : Այդ ատենն էր, որ Արամը, իրեն յատուկ բռնկումով մը՝ դաւուկ զուռնայի ուղեկցութեամբ, սէրայի գուռը տարաւ քանի մը տասնեակ երիտասարդներ ու «հայենասիրական» ճառով մը յանձնեց անոնց, թէեւ անոնցմէ եւ ոչ մէկը մնաց բանակին մէջ . ճամբաներէն փախան բարեբախտաբար :

Վասպուրականը սերտ յարաբերութեան մէջ էր Դուրանի (Տարօն) հետ : Հոն վերհաստատած էր մեր ընկեր Ռուրէնը որ նոր վերադրձած էր էրզրումէն . մտահոգ էր Տարօնի կացութեան վերաբերմամբ . գրեթէ նոյն վիճակը կը տիրէր եւ հոն : Հոկտեմբերի սկիզբն էր, որ ստացւեցաւ անկէ աւելի լուրջ մտահոգութիւն պատճառող նամակ մը : Պատերազմը անխուսափելի կը նկատւէր . զօրահաւաք էր . քիւրդերը շարժման մէջ էին . զօրք կը պահանջւի հայերէն . շրջանի պատգամաւոր Գեղամը վերադարձած էր Պօլիս : Պարլամենտը այդ ատենները հրաւիրւած էր նիստի : Հեռագիր ստացած էր նաեւ Վոամեանը որուն պատասխանեց ընդարձակ տեղեկադրով մը երկրի ծանր կացութիւնը պարզող . այդ պայմաններու մէջ նա նպատակայաբժար կը դանէր մնալ իր ընտրական շրջանը եւ կը խնդրէր արձակուրդ տալ իրեն :

Նոյնիմաստ հեռագիր մը տւի ես Մուշէն միայն, յայտնելով թէ կարճ միջոցէ մը կը մեկնիմ :

Ոչ ոք կը մնար կառավարութեան հետ յարաբերութիւն պահող . առաջնորդ Խարախանեանը չէր կրնար զօրեղ միջամտութիւններ ընել . կարիք կրզդային պաշտօնական հանդամանք կրող ընկերոջ մը :

Այդ ես էի, իհարկէ : Ընկերները որոշեցին որ անմիջապէս մեկնիմ Մուշ, ժամանակ մը հոն մնալու, ապա անկէ Պօլիս անցնելու համար : Ես ալ անհրաժեշտ կը համարէի այդ, քանի որ Վանը օժտըւած էր արդէն պէտք եղածէ աւելի ղեկավար ուժերով :

Փարիզ .